

## ԵՐԵՍՈՒԽԻՆ ՏԱՐԻ ԾԹ-Ը.Զ

### ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅԱԳԻՏԸԸ<sup>(\*)</sup>

ԽՀՆՉՊԵՍ ՀԱՅԵՐԵՆ ՍՈՎԿՐԵՑՈՅՑ

Գիտութեան անյայտ գետիներուն զբայց աշխատելու ձեռնարկող գպրագէտը իր վերջին համբուռանին կը հասնի շարք մը պարագաներու բերումով, որոնք իրարու պատճառ և արգիւնք ըլլալով հանդիր՝ յաճախ զաւառ պատահական գէպիքի յառաջ կուզան և ուղղութիւն մը կ'առնեն։ Պալով իմ պարագային՝ կովկասիան իրաց չուրջ իմ շահագրգութիւնս բնականօրէն ծնաւնց առաւ Բիւզանդական պատմութեան մասին իմ նախսկին հետաքրքիր վերաբերունքէ։

Հարվըրտ Համալսարանի աւարտական աշխատանքներուո միջոցին մեծագոյն բարերախութիւնն ունիցայ մտերմօրէն ընկերանալու ատեն մը Փրոֆ. Եղուարդ Մէյքրի հետ, որ Պերլինի Համալսարանին հին պատմութեան փրոֆէսէօրն էր, և որուն ներչնչող անձնաւորութիւնը մղեց զիս գէպի պատմութեան դաշտը, ուժացնելով զիս յայն և լատին բանասիրութեան հանդէպ իմ նախսկին հետաքրքրութենէս։ Արդէն նոյն իսկ Պալիֆորնիայի համալսարանի ըլլանաւարտութիւնն կանխող օրիեռն, մեծ հետաքրքրութիւն արթնցած էր իմ մէջ Բիւզանդական նիւթերու չուրջ։ Փրոֆէսէօրին աղկեցութեան արգիւնքն այն եղաւ որ Բիւզանդական պատմութեան դաշտը նետուիցայ բոլորովին։

Յաջորդ Քայլը եղաւ ուսուերէն սովորելու սկսիլու, ինչ որ անհրաժեշտ է բոլոր բիւզանդագէտներու համար։ Եւ որովհետեւ երկու տարի պիտի անցընէի Եւրոպայի մէջ՝ ամենէն աւելի գործնական թուեցաւ ինձի նեուորա երթալ, ծանօթանալ այդ մարզի գպրագէտներուն, և մինոյն ատեն լեզուն ալ սովորիլ։

(\*) Ամերիկացի հայագէտ Փրոֆ. Ռ. Բ. Պէյք մասնաւորապէս Արևի համար գրեց այս տեղեկութիւնները, երբ 1927ի ձմեռը այցելեց Երևանագէմ, Ռ. Յակոբի Չեռագրաց Մատենադարանի մէջ հետազոտութիւնները ընելու համար։ Ե. Ի.

Հարվըրտ եղած ատենէն՝ շատ հրուպուրուած էի Փրոֆ. Ռ. Բ. Պուլիճի զասախօսութիւններով Մերձաւոր Սրեների խնդրոյն չուրջ, և մասնաւորապէս այն տեղեկութիւններէն՝ զորս կուտար ան Հայաստան ըրած իր մէկ այցելութեան և դէպի Արարատի գագաթը իր կատարած վիրեւքի մասին։ Աւոսի որոշեցի Սան Պետերբուրգի երթալ կովկասի ճանապարհով, և իմ յարգոյ ուսուցիչս գերազանցել՝ լեռնային արշաւանքներով։ 1911 թաւականին Օգոստոս և Սեպտեմբեր ամիսները կովկաս անցուցի և այդ միջոցին ձիով ճամբորդեցի Տալիսարէն գէպի Դարաշչչակ՝ Ամֆանախաչի և Նոր Պայազիսի ճանապարհով։ անձէ ալ Երևան անցայ։ Արարատ բարձրանալու փորձանազ անցաւ փոթորկի մը պատճառաւ, բայց զերագարձին էջմիածնի և Անիի ըրած այցելութիւնները բիւրեղացուցին իմ մէջ աճնեցուն փափաք մը հաղորդ ըլլալու հայերէննին՝ որուն Բիւզանդական ուսումնասիրութիւններու համար կարեռը թիւնքին զգացած էի արգէն։

Սան Պետերսապուրկ համանէլէ ետք սկսայ հայերէն սորվիլ նախ Ն. Կ. Ագոնցի, և յետոյ Փրոֆ. Ն. Ի. Մատի հետ։ Այս վերջին գպրագէտին համար համարութիւնը անջնջելի տպաւորութիւնն մը թուղուցին վրաս, և Ամերիկա վերագանալէս ետքը (1912 Օգոստոս) իմ հայերէնի աշխատանքներս շարունակեցի, և մօտէն հետեւցայ ուսուցչիս հրատարակութիւններուն։

1914ի գարնան իմ հաշույս Ռուսիա գացի շարունակելու համար իմ հետազօտութիւններս և ուսումնասիրութիւններս այս անգամ ալ սկսայ Փրոֆ. Ն. Մատէն վրացերէն սովորիլ։ Ան ինձի խարհուրդ տուաւ որ բնազիր մը ընտրեմ և անոր վրայ աշխատիմ, զայն ի վերջոյ հրատարակելու նպատակաւ։

Յաջորդող երեք տարիները Պետերսապուրկ կեցայ ամբողջովին՝ բացի 1916ի գարնան երեք ամիսներէն՝ երբ Ամերիկա այցելեցի և Հարվըրտ Համալսարանէն Վարդակ-Ղէտ Փէլլանգայանէւն աստիճանս ստացայ։

Հետաքրքրութիւնս աստիճանաբար աւելի գրական խնդիրներու չուրջ դարձաւ, և կեղրուցաւ թարգմանութեան և ոճի

խնդիրներուն վրայ ։ Մագիստրոսութեան քննութիւններուս մէկ մասը Հայերէն և Վրացերէն Գրականութեան վրայ պատրաստեցի. 1918ի Մարտին թէթրօկրատ, և ապա Կովկաս զրկուեցայ Խուսական Գրասութեանց կաճառին կողմէ՝ վրացերէն ձեռագիրներ քննելու պաշտօնով։ Ու քրանիոյ քառային վիճակը և պատերազմի վերջանալուն տակնուվրայութիւնը հարկազրեցին զիս երկու տարի մնալ Թիֆլիս, ուր շարունակեցի հետազօտութիւններս, ապրուստ շահելու հարկէն յառաջ եկած այլազան զրազումներէս աւելցած ազատ միջոցներուս։

Կովկաս մնալուն ատեն ուշազրութիւնս գրաւեցին մասնաւորապէս այն խնդիրները՝ որոնք կապ ունէին Սուրբ Գիրքի վրացերէն թարգմանութեանց հետ։ Ամենահին թարգմանութիւնները (versions) բոլորն ալ հայերէնէ կատարուած են, և շատ աւելի նախական բնագիր մը կը ներկայացնեն քանզոյութիւն ունեցող հայերէն Զետագիրները։ Ի սկզբան Հին Կոտակարանը հետազօտութիւններուս կեդրոնն էր ինծի համար, բայց յետոյ նոր Կոտակարանն ալ տեղ ունեցաւ անոր քով։ 1920ին Ամերիկա վերադարձայ և աւագ ուսուցիչ և դաստիարակ եղայ. յետոյ ալ (1922ին) պատմութեան փրոֆէսէօրի օգնականի պաշտօն ստացայ Հարվըրտ Համալսարանին մէջ։

Թէպէտ աշխատառութիւններէս մեծ մասը վրացերէնի վրայ կեդրոնացած է, սակայն հայկական նիւթերու օգտագործումը էտկան եղած է ատոնց բոլորին համար։ Զետեարար ստորև կը գնեմ ցանկը այն նիւթերուն՝ որոնք գոնէ մասամբ հայկական նիւթերու մասին կը խօսին։

(Սիօն, 1928 Ապրիլ-Մայիս, էջ 147-148):

1915. Արեւելուն Հայութեան Լուսաբան Կառավարութիւն Հրեաներուն հետ առելցավ յար բերանեանց էր-ոյ, 602-630 Յ. թ. Արփաթի անոքի Վաստաք, Համոր 3, էջ 162-194 (սուսերէն)։

1918. Սուբրու Սկավառիսով Սկավառի Պատմութիւն Հայերէն Ռուբինութեան Բառակար Քայ (սուսերէն)։ Ասյն անդ, Համոր 6, էջ 142 շ.։

1921. Հին Կոտակարանի Վարչերէն Թարգմանութեան Մոսկուայի Հայախօսական Ծնկերութեան Կովկասիան Բաժնի Տեղեկացրին մէջ, Համոր 6, էջ 1-40 (սուսերէն)։ Ասոր վերաքննիալ մէկ անզլերէն թարգմանութիւնը հրատարակուեցաւ Հարվըրտի Աստուածաբանական Հանդէսին մէջ։ 19, (1926), էջ 271.։

1922. Վերաբնասութիւն Ֆ. Մահմետ Հայ Աւելութեան բառերուն, Հարվըրտի Աստուածաբանական Հանդէսին մէջ։ 15, էջ 299-303։

1926. Չըրքը Եղբայր Քրտցերէն Բարքանաւութեան Գլուխէրէն, Հարվըրտի Աստուածաբանական Հանդէսին մէջ։ 19, (1926), էջ 299-375։

Աղիքանի Երևանական Գորեւու էրայ զրած ճառին վրացերէն բնագրին մէկ հրատարակութիւնը, որուն մէջ սոյն զրուածքին հայերէն և հգիպտերէն (զպտերէն) կտորներն ալ հրատարակուած են։ Հայերէն կտորները առնոււած են Փարիզի, Վենետիկի և Երուսաղէմի Զետագիրներէն։ — Ինչ ինչ ուրիշ յօդուածներ ալ կան, որոնք հայկական յատուկ ուսումնաօրութեանց դաշտին սահմանէն գուրս իյնալով՝ զանց առնուած են հոս։

Թրգմ. Ն. Ո.

ROBERT P. BLAKE

